

Հայոց Թագ

ՍԻՐԱ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Դ. ՏԱՐԻ-ՆՈՐ ՇՐՋԱՆ

1930-ՆՈՅԵՄԲԵՐ

թիկ 11

Ա.

ՀԱՅԱՏԱՆԵԱՅՅ ԵՎՇԼԵՑԻՅՅ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՒՇԵՐԸ

Ախալ չհասկըցուինք։ Սիմենի մէջ մենք յաճախ առիթ ունեցանք խօսելու մեր Մայրենի եկեղեցւոյ կրօնական և ազգային գիծերուն վրայ միանգաւմայն։ վասն զի հրապարակազբութեան մէջ բացայայտ բառերով ըսողներ եղան թէ իրենք Հայաստանեայց եկեղեցւոյ կարեւորութիւն կուտան՝ միայն անոր ազգային գիծերուն համար, թէ անոր կրօնական հանգամանքը ունէ արժէք չունի իրենց համար։ Մենք, իրեւ պատմական իրականութիւն և սկզբունքի ինդիք, առանց թերթի և գրողի անուն տալու, դիմել տուինք և շեշտեցինք թէ Հայց. եկեղեցին եթէ միայն իր ազգային գիծերուն համար արժէք մը կը ներկայացնէ այդպէս կարծողներու մոքին մէջ, ասիկա հիմնովին սխալ է. վասն զի եկեղեցի ըսուածը ամէնէն յառաջ կրօնական հաստատութիւն մընէ. յետոյ կուգայ անոր ազգայնութիւնը, Հակառակ այս շատ յատակ արտայայտութեան և սահմանումին, ոմանք ուղղակի, ոմանք անուղղակի դիտողաւթիւն ըրին ասոր։

Այսօր անգամ մըն ալ անդրադառնոլով այս խնդրին վրայ՝ դիմել կուտանք մեզ չհասկցողներուն կամ հասկնալ չուզողներուն թէ Հայաստանեայց եկեղեցւոյն ազգային գիծերը ուղղակի կը ճառագայթին անոր կրօնական (քըրիստոնէական) նկարագրէն։ Օրինակով խօսինք. ոչ-քրիստոնեայ Հայաստանը շիրցաւ ունենալ իրեն սեփական ազգային այրուրենք մը։ Ժողովուրդի մը քը նիկ կամ մայրենի լեզուին զրականացումը ազգային միարքին մշտկութեան հիմնաքարն է. արդ՝ ամէն մարդ դիմել որ քրիստոնեայ Հայաստան միայն կրցաւ հայ ժողովուրդին իր մայրենի լեզուին այրուրենքը, ուրիշ խօսքով՝ Հայաստանեայց եկեղեցին, քրիստոնէական մշակոյթի այդ բովքը միայն յաջողեցաւ հայերէն լեզուն գրելու արուեստը գտնել։ Այսպէս նկատի առէք գեղարվեստի այլեայլ ճիւղերը, որոնք մշակուած են Հայց. եկեղեցւոյ մէջ (ճարտարապետութիւն, քանդակագործութիւն, երաժշտութիւն, գրչութիւն, նկարչութիւն, մանրանկարչութիւն, դրակազմութիւն, ոսկերչութիւն ևայլն), ամէնքն ալ ազգային են, բայց կրօնական են իրենց ծաղումով և զարգացումով։ Ասոնք այնպիսի իրականութիւններ են, որոնց մասին կարելի չէ, և ներելի ալ չէ տարրեր կարծիք ունենալ. Այնպէս որ անհնար է ըմբռնել Հայ եկեղեցին, իրեւ զուտ ազգային հաստատութիւն մը, բաժնելով զայն իր կրօնականութե-

նէն, որ աղքակուրն է եղած աղջային գիծերը ստեղծող ներշնչութերուն։ Այս
այս է, ո՞ր կողմն ալ դառնանք։

Այս կրկնուած բացատրութիւններուն վրայ կ'ուզենք աւելցնել նաև
կէտ մը։

Անոնք որ իր կրօնական հանգամանքն է արժեքէն կը կարծեն մերկա-
ցլնել Հայաստաննեայց Եկեղեցին, զայն ներկայացնելու համար միայն իրեն
աղջային գիծեր ունեցող հաստատութիւն մը, կը վտանգեն իրենց խոկ կար-
ծիքը, որովհետեւ արհամարհելով կրօնքը և անոր հետ կապուած արժեքները,
կը տկարացնեն նոյն խոկ իրենց դնահատած աղջային գիծերը։ Այս աղջային
բոլոր գիծեր իրենց արժեքը կը պահեն ցորչափ Եկեղեցին ուժով է իր կրօ-
նական աղջակով։ Զես կրնար անջատել Հայոց Եկեղեցւոյն աղջայնականութիւ-
նը իր կրօնականութենէն։

Բ.

ՀԱՅՈՑ ՔՐԻՍՏՈՆԵԱՑՈՒԾ

Ուրիշ կարեոր կէտ մը, որ այս միջոցին կը յուզուի Եգիպտոսի Աթեկ
օրաթերթին մէջ, սերտօրէն կապուած է Հայոց Եկեղեցւոյ գոյութեան հետ։
Աա՛ է յուզուած խնդիրը, իր պարզ ձևին մէջ։ Հայ ժողովուրդին համար աղ-
ջային սխալ մը եղած է իր քրիստոնէացումը։ Առաջին անդամը չէ որ կը
յուզուի այս խնդիրը։ Բայց հետաքրքրական է եղած անդքադարձումը խընդ-
րին վրայ։

Եթէ 1915-էն ի վեր մեր աղջային գոյութիւնը վտանգող եւրոպական
անխոստանելի քաղաքականութեան զոհ չըլլայինք, մեր աղջային սխալներու-
ցանկին մէջ պիսաի չմանէր հայ ժողովուրդին քրիստոնէացումը։

Ի հարկէ ասկէ գրեթէ 1600 տարի յառաջ, հայ ժողովուրդին կամքէն
կախուած չէր իր քրիստոնեայ ըլլալը կամ ըլլալը։ Եթէ Մեծն Կոստանդիիա-
նոս խոնարհեցաւ անխոստափելի իրողութեան մը առջեւ, որուն իշխանութեան
մականը կ'երկարէր մօտաւոր Արևելքի վրայ, կարելի չէր որ հայ ժողովուրդը,
իր Տրդատ թագաւորով, ծառանար միենոյն իրողութեան առջեւ։

Անոնք որ աղջային սխալ մը կը համարեն հայ ժողովուրդին քրիստո-
նէացումը, չեն բացատրեր սակայն թէ ի՞նչ ընէր հայը կամ ի՞նչ ըլլար։ Հայ
ժողովուրդին ժամանակակից բոլոր մեծ ու փոքր ցեղեր ի՞նչ եղան քրիստոն-
եայ ըլլալով և չըլլալով։ Սասանեաններու հզօր Պարսկաստանի խոկ, որ պահ
մը կրցաւ ծառանալ Քրիստոնէութեան գէմ, պահեց իր Զրադաշտականութիւ-
նը, բայց ո՞չ միայն չկրցաւ խափանել իր գրօշին տակ ծաւալող այլացեղ ժո-
ղովուրդներու քրիստոնէացումը, այլ նաև հետզհետէ ինքն ալ խոնարհեցաւ
իոլամութեան առջեւ։ Գրդ գարուն մէջ ինչպէս որ քրիստոնէութիւնը ծաւալե-
ցաւ մօտաւոր Արևելքի մէջ, Բիւզանդիոնի առաջնորդութեամբ, Էրդ գարուն
ալ Խոլամութիւնը ունեցաւ նոյն ծաւալումը միենոյն երկիրներու մէջ, սպառ-
նալով նոյն ինքն Բիւզանդական կայսրութեան։ Պարսկաստանի խոլամացումը

փրկեց իր ազգային դոյութիւնը։ Հին կրօնքին փարողներ (Փարսիներ), աննըշանակ քանակի մը վերածուած, ապաստան դատան Հնդկաստանի մէջ, փոքրաթիւ մաս մ'ալ քաշուած մնաց իր մայր երկրին մէջ։ Կարելի՞ է ըսել թէ Պարսիկներ ազգային սխալ մը գործեցին ընդգրկելով իսլամութիւնը։

Հայ ժողովուրդը ամէնէն բնական օրէնքի մը հետեւած եղաւ քրիստոնէութիւնը ընդունելով։ որիշ կերպ չէին կրնար ընել։ Տրդատ թագաւորին պէտք է տալ խմաստութեան բարձր պատուանիցը իր հեռաւանութեան և իշխատեսութեան համար, որ փրկեց Հայաստանի դոյութեան դատը, որ միշտ միջազգային կռուախնձոր մը եղաւ։ «Հասարակաց տեղիք» բան մը պիտի բռնայ գիտել տալ որ եթէ հայ ժողովուրդը չընդունէր քրիստոնէութիւնը, շատոնց ջնջուած կ'ըլլար աշխարհիս երեսէն։ Ծնդհակառակը քրիստոնէութիւնն է որ հայուն ընձեռեց ամէնէն հիանալի միջոցները իր դոյութիւնը պահպանելու համար, իր եկեղեցիով, իր սեփական գիրով և գրականութեամբ, իր արուեստներով, ևալլ։

Մեր ազգային գժրախստութիւններուն և յուսախարութիւններուն ելքին վրայ, փոխանակ դարերու դէզին ետեւ վնատուելու մեր ազգային սխալները, պէտք է փնտուել սա մեր ապրած օրերու ազգային կեանքի արատաւոր իրականութիւններուն մէջ։

Այսօր մեր ազգային ներքին կեանքին մէջ տենդոտ ջանքեր կը թափառին քանդելու համար բոլոր նուիրականութիւնները։ Ազգային դոյութեան տեղ կուսակցական դոյութիւն հաստատել, կրօնքի տեղ անկրօնութիւն մշակել, միութեան տեղ պառակտութեր ստեղծել. ահա՛ այսօրուան մեր ազգային սխալները, որոնք կը գործուին ի գին հայ ժողովուրդի բարոյական և նիւթական արժէքներուն փճացման։

Պատմութիւնը կատարած է իր պարտքը, Պէտք է յարգել զայն։

Եթէ պատմութեան մէջ ազգային սխալ մը համարուի հայ ժողովուրդին քրիստոնէացումը, այսօր ալ նո՞յնն է իրականութիւնը։ Ի՞նչ պիտի ընենք մեր ազգային կեանքին ապահովութեան համար։

Ո՞վ կրնայ պատասխանել այս հարցումներուն։

Բ. Ե.

